

սակ սահմանափակումն ստացուածքի օտարացման հարցում բղխում է չենց գերդաստանի նահապետական աշնաստական բնոյթից, որը նայում է ընտանեկան գոյքի վրայ իրեւ անբաժանելի սեփականութիւն ամբողջ գերդաստանական համայնքի:

Հայոց Դատաստանագիրքը տարբերում է նաեւ գրաւոր գաշինք, որնք պիտի անպայման հաստատուելն կամ վաւերացուելն գատաւորների կողմից նրանց կնքներով։ Նմանապէս կարող էին հաստատուել Հայրապետների ու եպիսկոպոնների ձեռքով։ “իսկ գիր հաստատունշանաւ գատաւորին լցին” (Ա, Գ. Շ.): Յամենայն դէպս, ինչպէս եղակացնելիք է Դատաստանագրքից, գրաւոր գաշինքները չունեն ձեւական նշանակութիւն եւ պարտաւորեցուցիչ չեն գատաստանական պաշտպանութեան համար։ Այդ տեսակ պաշտպանութեան ոյտ վերապահուած բոլոր համաձայնութիւններին, որոնք կայացած էին նաեւ բանաւոր կերպով որեւէ վկաների ներկայութեամբ։

Ըստ երեւութիւն գրաւոր գաշինք մեծ ծաւալում ունեին Հայաստանում, մանաւանդ տուրեւառի, առաւելապէս անշարժ կալուածների օտարացման գէպէքերում։ Կերպայ մեր աշխատութեան առաջն գլուխներում արդէն փորձել էինք տապացցանել, որ հնա Հայաստանում տակաւին զանազան գրաւոր գործողութիւններ էին տեղի ունենաւմ։ Դմանապէս եւ այժմ հայ ժողովրդի սովորյթներում համարած երեւոյթ է, որ երկու կողմերը փոխադարձ համաձայնութեան դաշն յաճախ կապում են գրաւոր, առանց որեւէ յատուկ ձեւականութիւնների կամ իրաւաբանական պահանջների։

Դառնալով գաշանց կատարման հարցին, կը տեմնէք, որ Դատաստանագիրքը ոչ մի տեղ այդ մասին պարզ որոշ չի արտայայտուամ։ Մի քանի հաս ու կոր ցրուած նախադասութիւններից եղակացնում ենք, որ գաշանց պարտաւորութիւնների պաշտպանումը վերապահուած էր դատարաններն ։ Միիմար Գօշը քանից կրկնում է, որ քաղաքացիական օրինազանցութիւնների ու պարտաւորութիւնների թերանալու գէպէքերում վեռական խօսքը պատկանում է դատաստանին։ Միիւնըն ժամանակ պէտք է ենթադրել, որ ժողովրդի սովորութական իրաւունքին խորդ չէր, որ գաշանց կատարման մէջ ստէպակողմերի ինքնօնութիւնը կամ ինքնագլուխ դատաստանն էր հանդէս գալիս։

Մանաւանդ գա կարող էր արտայայտուել այն եղանակիներում, երբ պարտատէրը բանի տիրանուում էր պարտապանի որեւէ ընչքին, որ ծառայում էր որպէս պարտաւորութիւնների հզրիտ կասարման ապահովութեան գրաւ։ Սակայն այս տեսակ միջցները, ինչպէս արդէն առիթ ունեցել ենք յիշելու, Դատաստանագիրքն այնքան էլ չի խրսխուում։

(Ըստ Հայութիւնի)

Խ. ՍԱՄՈՒԵԼԻՆ



## ԼԵԶՈՒԱՐԱՆԱԿԱՆ

ՀԵՑ ԼԵԶՈՒԱՐԱՆԱԿԱՆ ԹԵՐԵՄՆԵՐԻ

Առ Հ. Գարուիկ, Ժ. Վ. Մհեր կիւնա և

Գերապատիւ Հայր

Թէեւ Զեր Գերապատուութիւնը անձնապէս ճանչնալու բանալու բանալու չեմ ունեցած ցարդ, սակայն իրը ընթերցող “Հանդէս Անգրեցին” առնիթ առնելով նյոն պատուական Հանդէսին Վարիլի, Մայիսի եւ Յունիսի թուերուն մէջ քրատարակուած հմանալց յօդուածներն՝ “Հայ լեզւի ուղղագրութեան”, վրայ, ներեցէք որ համաձայնիմ ներկայ ուղղել մեծանուն Յագուածագրիդ, միոյն արդի Հայ բանասիրութեան սահմատիւ կարպետներն։

Նախ, ըստ թէ սրագին շնորհաւորութիւն եւ շնորհակարութիւն միայն ունիմ Զեղ յայանելիք՝ այդ յօդուածներուն համար, որով Զեր հեղինակավոր գրին մեծ կշուրը կը բերէք ի սպահ պահպանութեան մեր չարալուկ լեզուն, որուն հնամի ցանկապատը շատ տեղերէ իրամատուած ըլլալով, համոզը ներս կ'արշաւէ սահմարձակի, ինչ որ վասանց կը սպառնայ Մեսրոպեան զայտակացն պահպանութիւնը գարանական կամ յօրինուածութիւնը իսանգարելու։ Կարգ մը իրը թէ արդիական կամ յառաջադիմական նորութիւններով, որոնք լեզուին կազմական հակառական մականերուն եւ հիմնական կանոններուն գէմ մեղանչումներ ըլլալէ զատ, գտնէ հինին վրայ առաւելութիւնն ալ չունին աւելի կոկիկ, ճկուն կամ ներգանանակ ըլլալու, հետեւաբար կարծեմ աւելի չարափոխում կը նան նկատուիլ՝ քան թէ բարեկիսուում։

Արդարեւ, Ա. Հեղուաբանական ո՞ր օրէպի, քերականական կամ ողղագրական ո՞ր կանոնի վրայ յենով պէտք է եղեր գրել ն-էր՝ փոխա-

նակ գրելու նույնը. փոխառած ի տեղ՝ փոխառած  
կամ հաշմի, եւ ոչ՝ հաշուի եւնի: Ի նշ առաւել  
լութիւն կայ այս անսովոր ձեւնի մէջ՝ բաց ։  
անպատճ հութիւններէ: Եւ այս դարասկզբի  
քարենորդիչ և-ապաշտները, որոնց ջնդերուն կ  
դպչի ուր որ ու տեսնեն, կը համի՞ն ըստել թ  
տողագործի պարագային ի՞նչպէս պիտի գրեկին  
օրինակի համար՝ ծեծկուիլ, բռն-իլ բայերը, եր  
տողագործ պատահէր երկրորդ զանկէն վերջու  
Յայտի է որ ցարդ ընդունուած ձեւով՝ ո  
տողագործի մէջ կ'ըլլայ ը՝ ի՞նչպէս արտասա  
նութիւնն ալ կը պահանջէ, այսպէս բռն-իլ  
ծեծկուիլ: Արդ, իրենք ի՞նչ ձեւով պիտի ընե  
միակ սի տողագործը:

Խսկ աւելի ծայրայիշ է-ապաշաներուն ինչ  
ըսել: Իի մասին ըսուածները պէտք է իմանաբար  
առաւելացնի իրաւամբ զի համար եւս: Այս  
այնքան բացայատ է մինչին որ, եկ, լավ, բայց  
թագ ալոր գրելու վանդալականութեան վայս  
խօսքը երկարելն իսկ աւելորդ է, մանաւանդ  
Մայիսի թուուն Հեր պանչելի յօդուածէն վերշ  
ուր անկանգնելի կերպով տապալած ու ջախի  
ջախած էք “մէկ ձայնի մէկ գիր” նորահնա  
վարդապետութիւնը:

¶. Աւրելչ կէս մ'ալ, որ թէեւ զռաւ ուղարկան չէ, բայց շատ կարեւոր ըլլալուն են սերկայ ինդիրը լիջուի փայ ըլլալուն համար հարկ կը համարիմ երկու խօսք եւս այս մասին ըսել: Կովասահայ գրողներու և ենագյն մասին կարծես մենամոլութիւն դարձած է — եւ չու ալ սկսած են այս օրինակին հետեւիլ — իրնեւ գրուածներու օտար բառերու կոյտերով խճողեւ յահանի այն աստիճան որ, չափազանցութիւն ըլլար կարծեմ ըսել թէ՛ պարբերութեան աբառերը գրեթէ կէս ուն կէս, կամ տասն տողի վրայ հինգը անընդմիջաբար՝ կամ գոնեւ իրարու շատ մօտ շարայրարուած՝ օտար բառեր կը բար կանայ: Մարտու կը փորձու մատեծել որ, եթէ այդ գրութիւնները կարգացուելին օտար սունդու մը առցեւ, նա ի՞նչ գալափար պիտի կազմե արդեգ մեր լիջուին վայ, որքանի աղքատ շքաւոր պիտի երեւար իրնեւ մեր լիզուն, զա ազդային արժանապատութեան զգ ացու մինչը միսի պիտի նղձահարէր՝ պայսէս քքնչես պատմութեանը ներկայացնել օտարին, մինչեւ իրականին մեջ ունի նա ծիրանի եւ. Հազուա գիւտ գոհաններ, զօրս անպէտ բաններու պիտի կանասեն, մէկիք կը նետեն, եկերեւի օտարա մոլութեամբ օտարին զարգերով պիտուելու համար: Այս, այդ օտար բառերը, որոնք անսովո

Հայերէնի մը, կամ աւելի է հիշողը խժալուք բա-  
ռակոյստի մը վերածուած՝ այնքան ալ խորիժ կը  
չնչեն Հայ ականըներու, մեծաւ մասսամբ ունեն  
իրենց Համապատասխան բուռն Հայերէնները, ու-  
րեմն ի՞նչ պատճառ կայ գրելու. Տեինիւստն,  
ով լուրջենիւս, որը լուրջու, պատկառուիւ, ուշեւ, ին-  
ցերու, հուրու, ուշենիւր, էւզուցու, հուրուուր, ուիւ-  
ս, աստիւս, դրաւուստիւսան, սկզու, մօնիւր, պար-  
ապաւստ. պիտուստու, թօնուուս, մօսաւ, սուսաւ,

լուս, բայի և մանակար, առաջապահներ, վայրագութեա, փակութեա, զարդար, առաջապահներ, վերջը ըստ մերիններէն գործածուած՝ մենի, մեղաս, որմ նաեւ՝ մուտքանակ եւն. ինչ մը այս տեսակ բառեր՝ զօրս թուել շատ երկար պիտի ըլլար եւ որմնք այնպէս կը համեմատին Հայերէնին՝ ինչպէս սեւը ճերմակին հետ։ Զկան միթէ մայրէնի լեզուին մէջ ասոնց համապատասխան բառերը, զօրս կարելի է ու պէտք է աւելի վայել-շրար եւ երես ըլլալու գոհունակութեամիշ գործածել։ Իսկ եթէ երբեմն պատահին այնպիսի բառեր, որոնց համապատասխանը դեռ չկ գտնուիր — եւ բնականաբար կը պատահին ալ, վասն զի լեզուններուն եւս՝ ինչպէս անհամեսրուն կեանդի պայմաններէն է նորանոր իրողութեանց եւ գաղափարներու հանդէվ գտնուիլ — ենթադրենք որ այն ատեն ներելի ըլլայ բացառաբար օտար բառը գործածել՝ ծառանոնի ընհանը, եւ այս վերջին մասը կը ստորագծենք դիմումն, վասն զի այս պարագային իսկ անկարելի բան է՝ լեզուին կանոնաց համաձայն՝ համապատասխան բառը վայելլապէս կերտել, արուած ըլլալով մանաւանդ այն անբաղդատելի դիրութիւնն ու հարստութիւնը բարդութեանց, որ մեր լեզուին փառքերէն մին կը կազմէ։ Անդէակառակն, կարծեն մասնաւոր շանք մը, ճիգ մը կայ մեր ունեցածն ալ իբր անյարձար եւ արհամարհ ինչ ընդունելու։ Երբ մենք լեզէն իսկ չենք գիտեր յարգել ինչ որ մերն է, ինչպէս օտարներէն յարգանք կրնակը սպասել։

Գ. Մեր գրականութեան մէջ սկիզբէն ի  
վեր ընդունուած էր Հայ այբուբենին տառելլը  
գործածել՝ դասական թուականներու իրբ հա-  
մազօր, այսպէս, օրինակի համար, Գլուխ Ա.  
Պրակ Գ., Ե՞՞ Դար, եւն: Արդ, դարելու նուի-  
րագործումն ստացած եւ մեր պէտքին ցարդ  
բաւոր սղն այբուբենական գրելը Բ'Ն պա-  
կասութիւն ունէին, որ սկսեր են ունանը յատի-

նական Chiffre romainը գործածել, այսիքն, Գլուխ I, Պրակ III, Հատոր IV, Դար V, եւն: Ըսէք, Կ'ազմակերպ, այս ի՞նչ տեսակ Հայերէն եւ, եւ երբ անդին կայ ու կը մայ բռն մերը, Հարազատը, մեր արմատացեալ օտարամոլոթեան արդինք չէ ու ի՞նչ է այս նոր ձեւը, զօր Եւրոպական լեզու չդիտողն ալ չի հասկար: Եւ արդէն, քանի որ այսպան լաւ ճամբու մեջ են, շատ շղարմանակ եթէ մօտերս, գեղեցիկ առաւօտ մը, մեզի հրամցնեն Հայկական թուականն ալ՝ սա պատուական ձեւով “եւ ի Տոմարական թուականիս Հայոց MCCCCLIX . . .” Կամ ի՞նչ պէտք կայ Հայերէն յօդուածի մը կամ ունէ գրութեան մը մեջ, բանի մը թիւը կամ թուահամարը նշանակելու համար գրել № եւ ատոր իրը թէ Հայացած ձեւը՝ “ո”, երբ արդէն ունինք այս գործածութեան քաջայարմար, կարծ եւ միավանկ թիւ՝ բառը, ինչպէս Թիւ 25 տոմբը, թիւ 120 պաշտօնագիրը, եւն: Այս ալ վերիններուն բոլ գրենք:

Այս եւ առնց նման գեր շատ մը օտար բառերու անհարի եւ այսարմար գործածութիւնը՝ միացած այն անհեթեթթ ուղղագրութեան զօր կը ձաղիք այնքան իրաւամի՝ այնպիսի վիճակի մը հասցնելու վրայ են հայերէնը, որ ուրիշ ամեն բանի կընայ նմանիլ՝ բաց ի... Հայերէնէ: Մեր ինըզ բազմաշարշար ազգին միայն այս կը պահէր... տեսնել հիմայ ալ աստիճանական քայլայումն փոթորկէն աղասած միակ խելակին, իր ազգութեան խրիսին ու ապաւէն եւ իր անդին ժառանգութիւնն եղող լեզուին խաթարումն, վաստաերումն, անդամատումն իրեններուն ձեռքով իսկ կատարուած, վասն զի տեսակ մը կոտորածի ենթարկել է լեզուն՝ բանագտանել զայն ընդունելու իր կազմութեան, ներդաշնակութեան եւ յատակութեան պահանջներուն հետ հիմունին անհաշտ մի ուղղագրութիւն, ինչ կըսեմ, ուղղագրութիւն, թերեւս աւելի յարմար պիտի ըլլար ըսել՝ եղծումն պղծումն ուղղագրութեան, զօր պարագիր ըսել ուզողները կ'ենթարդենք որ անկեղծ ըլլան իրենց բարեկարգչի փափարին մեջ, բայց ժամ է որ քիչ մը սթափելով համին ըմբռնել թէ՛ ներելի չէ այս աստիճան բռնաբարել ուղղագրութիւնը լեզուն, որ չի հանգութեր բնաւ այս բարբարիկ նորութեանց Պրոկուստի անկողնին վրայ գամուելու նախամիջին:

Սա ալ կ'ու զեմ ըսել, վերջացնելէ առաջ, թէ կը յուսամ որ ո եւ է ազգայնական կամ

լին զգացումք թելագրիեալ չեն համարուիք այս քանի մը դիտողութիւնները, զօրս ներկայացնող դիտական ասպարէջի պատկանելուն՝ ամեն նախապաշտօնէ ազտք՝ դիտէ ճշմարիսն ու օդտակարը առանց վարանման ընդունիլ, որիք որ ալ գան անոնք, սակայն հոսնդիրը միթայն լեզուական զեղծումի մը շուրջ կը դառնայ:

Հուսկ ապա, Զեզ, Գերապատիւ Հայր, որ յանձն առած էք այնքան ձեռնհասորէն այս վոտքը մատնանիլ ընել, եւ անշուշտ պիտի շարունակէք ազգուորոն ու անձանձոյթ յառաջ մինչ պայքարը որպէս զի արմատ շըռնենի լեզուն իսթարող այս անտեղի եւ օտարոտի ձեւերը, Զեզ Գերապատուութեան պիտի ուղղուին լեզուն մարդութեան ու հարազատութեան սիրահաններու երախտագէտ զգացմանց հաւասարիք որոնց կը փութայ միացնել նաեւ,

Թիւրա, 25 Յունի 1910:

Իր Խորին մեծարանները,  
Ցրուպն Հայ բժշկաց,  
ՑՈՐԹ, Տ. ԱԱԲԱՍՄԱՆԱՆ



### ՀԱՅԵՐԻՆ ՆՈՐ ՔԱՂԻԵՐ

I. ԻՐԵՆԵԽՈՐ “ՅԱՅՅՔ, ԵՒ “ԷՆԴԻՖԻԵՄ ՀԻՄ-  
ՑՈՒԾՈՒՅՑ, ԳՐՈՅ ՄԵԶ

Այս Խորագրին տակ մտագիր ենք ու-  
սումնակրութեան նիւթ առնուլ Ս. ԻրենէԽորի  
երկու նորագիւա Գրուածոց<sup>1</sup> Հայերէն թարգ-  
մանութեան նոր բառերն: Նոր ըսելով կ'իմա-  
նանք այն բառերն, որոնք կամ առաջին անդամ  
այս գրոց մեջ գործածական են, եւ կամ թէ-  
պէտ ուրիշ մատնագրութեանց մեջ ալ գոյու-  
թիւն ունին, սակայն “անցայտ, են եւ անորոշ:  
Ըստ այս մեր ծրագրէն դուրս կը մայ ծան-  
րանալ այն բառերու վրայ, որոնց իմաստն ար-  
դէն իսկ յայտնի է, թէպէտ եւ առաջին ան-  
դամ գործածուած ըլլայ իրենէԽոր գրոց մեջ:

Սո այս աշքի առջեւ ունեցած ենք “Ընդ-  
դէմ Հերձուածոցոի լատին թարգմանութեանէն

<sup>1</sup> Des hl. Irenäus Schrift zum Erweise der apostolischen Verkündigung. Leipzig 1907. և. Irenäus gegen die Häretiker. Buch IV und V. առջ. 1910. Մասնաւագուաթարութիւն մը առ Հ. Ն. Ակիմովան, Պ. Ի. ԻրենէԽոր Հ. Ն. Ակիմովան, Վ. Ի. ԻրենէԽոր Հ. Ն. Ակիմովան մէջ, Ամ. 1910, էջ 200-208: